

ունիմ՝ որուն արդարութեան հռչակը մեծ է. իրեն երթամ հարցընեմ:

Իր բարեկամը զինքը գոհարեղինաց վաճառանոցը տարաւ: Վաճառականները մարգարիտը տեսածնուն պէս՝ ըսին որ Պահրէյնէն հանուած մարգրիտներուն միջէն այս ամենէն մեծը և ամենէն գեղեցիկն էր, ու գնելու համար 120,000 տիրէմ տուին անոր, կամ, որ նոյն է՝ տասուերկու քսակ: Այս մեծ գումարիս տէր եղած, տէվրիչը տունը կը դառնար, երբ մուրացկան մը զիմացն ելաւ՝ ըսելով.

— Որովհետև Աստուած քեզի ասանկ մեծ բարիք ըրաւ, տուր ինձի այն մասը որ օրէնքը աղքատին վճռած է:

Տէվրիչը խնդիրքին իրաւունքը ճանչնալով, մէկէն 12,000 տիրէմ անոր ձեռքը դրաւ, որ ղուրանին վճռած տասանորդն է: Սակայն քանի մը քայլ առնելէն ետքը՝ մուրացկանը ետ դարձաւ ու ըսաւ իրեն.

— Ինձի աղէկ նայէ. չես ճանչնար զիս:

Այն ատեն տէվրիչը ճանչցաւ որ ձուկը իրեն ծախող մարդն էր, և առանց՝ իբրև ձկան ստացող՝ իրաւունքի պահանջ մը ընելու, ինքզինքը պատրաստ ցուցուց բոլոր վաճառքին շահը անոր դարձնելու, զան մարգրիտին տէր ճանչնալով. սակայն ձկան վաճառողը ըսաւ իրեն.

— Ես ոչ վաճառական մըն եմ և ոչ մուրացկան, աստուծոյ հրեշտակ մըն եմ, որ զիս ղրկեց իմացընելու քեզի, թէ որովհետև քու ետքի դրամդ տուիր քու եղբարցդ երկպառակութիւնը դադրեցընելու, Աստուած ամենակալ ալ քեզի աս աշխարհիս վրայ հանգիստ կեանք մը կը խոստանայ, և մահուընէդ ետքը երկինքը՝ հարիւր քսան հազար անգամ մեծ երջանկութիւն մը, ՚ի հատուցումն քու բարեպաշտութեանդ և կրօնասէր կեանքիդ:

ՊՐԱՀՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԸ

(Տես երես 242)

Այս ամեն յոյսերով զօրացած և մեծ մտածութեան մը զօրութեամբ լեցուած, Նարա-Մունի ելաւ վերջապէս այն քաղցր առանձնութենէն ուր ապրած էր այնչափ տարի. նախ կարկաթա գնաց Գանգէսի վրայէն, վասն զի լսած էր որ այս ընդարձակ քաղաքին մէջ, զոր Հնդիկը կը նմանցընեն աշխատասէր մեղուաց փեթակի մը, ժողովուած էին մարդիկ աշխարհիս չորս կողմէն, և անդադար իրարու կը յաշորդէին՝ տարւոյն եղանակներուն պէս:

Եւ իրաւցընէ տեսաւ հոն հազարաւոր Եւրոպացիներ՝ որ կլիմային տաքութիւնը մոռնալով և այն կրակ թափող երկրներին տակ աշխատելով, կարծես թէ կ'ուզէին արագել ժամանակին ընթացքը, և իրենց գործունէութեամբը տարիներուն դանդաղութեանը տեղը լեցընել. և մտքէն ըսաւ. Այս մարդիկը շատ կ'ապրին, որովհետև անդադար բանի գործքի ետեւէ են. աշխատութիւնը նոր կեանք մըն է, որ կեանքը կ'երկնցընէ թէ մեզի և թէ ուրիշներուն համար, և այլ և այլ զգացմունքներով հոգին կը հանգչեցընէ:

Այս քաղաքս պտրտելու ատենը՝ զոր Անգղիացիք ընդարձակ վաճառանոցի մը պէս գետոյն բերնէն վաթսուն մղոն հեռուն հաստատած են, սկսաւ հասկընալ որ վաճառականութիւնն կրնայ զամեն մարդիկ միացընող նախախնամական կապ մ'ըլլալ, և հրաւէրք մը որ անդադար կը նորոգուի՝ Պրահմանին իր ամեն որդւոցը երկնից կամարին տակ տուած խնջոյքին ներկայ ըլլալու համար:

Կան, ըսաւ, խեղճ ամօթղածներ՝ որ չեն համարձակիր հանդիսին մասնակից ըլլալ, բայց ժամանակ անցնելէ վերջը ուրիշները պիտի ծառայեն իրենց, և ուշ կամ շուտ իրենք ալ մասնակցի ունենան հանդիսին մէջ:

իրեն զարմանալի բան մը երեցաւ որ զիրար երբէք չճանչցող և զիրար չսիրող մարդիկ մէկմէկու հետ կը խօսէին և մտքերնին կը հասկըցընէին: Եւ իրօք կալկաթայի վաճառականաց ժողովարանին մէջ տեսաւ լոնտրայէն եկած եւրոպացի մը որ ֆէրինի գրագէտի մը ձեռքը կը սխմէր, և անկէ բաժնուելէն ետքը գնաց բարեկամաբար խօսելու արաբացի հարուստ վաճառականի մը հետ որ Հիւրմիւզ քաղաքէն եկած էր, ափշութեամբ տեսաւ որ մի եւ նոյն տեղոյն մէջ ժողովուած էին մարդիկ. ու մանք եւրոպական զլխարկով, ու մանք մահմէտական փաթթոցով, ուրիշները թաթարի քալբաքով և կէսերն ալ Հնդկաց խոյրով: Հանդարտօրէն իրարու հետ կը խօսէին, և գրեթէ ամենքն ալ նոյն լեզուով (անգղիարէն):

Նարա-Մունի, յիշելով այն պատեւրազմները որ առուստուրի պատճառաւ այս մարդկանց մէջ ծագած էին, յետոյ հանդարտած, չկրցաւ չնմանցընել այս բազմութիւնը Գանդէսի ընթացքին, որ այնքան օժանդակ գետեր կ'ընդունի իր մէջը: Երբոր գետակ մը կը խառնէ իր ջուրերը մեծ գետոյ հետ, ալիքները մէկմէկու կը զարնուին և կը կոտորուին, յետոյ իրարու խառնուած կը հոսեն հանդարտութեամբ ինչուան յանհունն Ովկիանոս: Ալիք չեն ըսեր ուրիշ ալեաց թէ դուք ուսկից կու գաք:

Ահաւասիկ, ըսաւ Նարա-Մունի, գեղեցիկ առիթ մը հարցընելու այս մարդկանց՝ թէ ինչ կը մտածեն տիեզերական իմաստութեան վրայօք, և թէ արդեօք ունին իրենց առածներուն մէջ այնպիսիներ որ յարմար գան իմ մտածութեանս. բայց նախ զարհուրեցաւ այն այլ և այլ կարծիքներու բազմութենէն որ իրեն առջևը բերին, և գրեթէ կ'ուզէր ետ կենալ իր զիտմանէն, երբ Յոյն մը, որ Պարսկաստանէն և Գանատահարի տէրութենէն անցնող կարաւանով Հնդկաստան եկած էր, ըսաւ իրեն.

Մտիկ ըրէ ուրիշներուն կարծեաց, բայց ասով

մի հրաժարիր քուկինէդ, այլ օգտակարացոյն գասածդ կատարէ:

Այս խրատը ընդունեցաւ, յետոյ գրեց իր գրքին մէջ լաւած առածներուն մէջէն իր ընտրածները: Վասն զի թէպէտ և ամենքը միաբան չէին՝ իմաստութեան ճշմարիտ սկզբանցը վրայ, սակայն առ հասարակ հարկաւոր կը տեսնային զանիկայ փնտռելը
Թուրք մը ըսաւ իրեն.

Ժողովէ պատուական մարգարիտներու պէս՝ անոնց խօսքերը՝ որք առաքինութեան և գիտութեան ովկիանոս մ'են:

Եւ վրայ բերաւ.

Տգիտութիւնն մշտնջենաւոր տղայութիւն մ'է, և հարկաւ հեար կայ ծուլութիւն, որ ամեն մոլութիւնները առաջ կը բերէ: Ուսեալ մարդը կրնայ շատ երջանիկ չլըալ՝ բայց տգէտէն վեր այս բանս ունի՝ որ գիտէ թէ ինչպէս պէտք է գժբաղութենէն պրծիլ:

Արաբացի մ'ալ այս առածս ըսաւ.

Իմաստունին մէկ օրը միայն աւելի կ'արժէ քան թէ անմտին բոլոր կէանքը:

Տանիմարգացի մը, որ առուստուրը նեկու համար Դրանգեպար եկած էր, իրեն ըսաւ.

Աղէկ գլուխ մը հարիւր բազկէ աւելի կ'արժէ:

Մինչդեռ պարսիկ մը կը գոչէր.

Ճշմարիտ գիտունը անիկայ է որ ամեն մարդէ կը սորուի:

Բայց այն կարծեաց միութեան մէջ Նարա-Մունի այնքան ժողովրդեան առած ներովը զօրացած, ծեր անգղիացւոյ մը առածը ընտրեց զոր Պէնկալի մէջ իրեն գրած էր արմաւենւոյ տերեւի մը վրայ:

Գիտունը միշտ բաւական հարուստ է:

Նարա-Մունի տեսաւ որ բոլոր հիւսիսային, հարաւային, արևելեան և արևմտեան մարդիկը, գոնէ համաձայն էին տգիտութենէ փախչելու, և ամեն բանէ առաջ գիտութիւնը և ճշմարտութիւնը փնտռելու կարևորութեանը:

ճըշգրիտ գրեց բոլոր այս խօսքերը, բայց իր սրտին մէջ պահեց իրեն համար ալ այն առածը՝ զոր խեղճ Պարսիկ մը բաժնուելու ատեն ականջէն ըսաւ :

Վայելէ նախահամուժեան բարերարութիւնները . ահա իմաստութիւնը . ուրիշներուն ալ վաշխել տուր . ահա առաքինութիւնը :

Բոլորովին համոզուած թէ կայ մարդկանց մէջ իմաստութեան հասարակաց հիմ մը, որ լեզուով միայն կամ առ առուեսն մարդկային ցեղի գոյնգոյն մորթով և իրենց զգեստին տարբերութեամբ կը զանազանուի, Նարա-Մունի միտքը դրաւ աշխարհիս մէջ գործուած բարեգործութեանց այցելութեան ելլալ, տեղեկանալու համար, ինչպէս ուրիշներն ալ անխոնջ ետևէ եղան հանգիստը չարեաց տեղեկանալու . մտաւ ընկերութեան նաւ մը որ դէպի Մաքսո ճամբայ կ'ելլար . այս քաղաքէս՝ ուր Երուսաղիմ վաճառականութեան տունն մը ունին, անցաւ Քանդոն, ինչուան տէրութեան ներսի կողմերը մտնալու դիտաւորութեամբ :

Այս ժողովրդեան բարոյական օրէնքէն չորս բան զինքը զարմացուցին . իր ճարտարութիւնը, որդւոյ մը առ հայր՝ յարգանքը, տէրութեան ջանքը՝ բարոյականի կապանքները և երկրագործութեան տրուած պատիւները պահելու համար :

Այլի բերան զարմացաւ անոր բնութեան ամենապզտիկ արգասիքներէն օգուտ քաղելու համար ունեցած անխոնջ երկայնամտութեանը և հաստատութեանը վրայ : Երբոր խանութի մը զիմաց կեցած էր, ուր դրուած էին անհաւատալի բաղմութիւն մը հնդիկ եղէգով շինուած ձեռագործներու, Ֆոյեան քահանայ մը անցնելու ատեն տեսաւ իր զարմանքը, ըսաւ անզղիերէն այս առածը .

Խարսելով գերանէ մը ասեղ կը շինուի :

Ալ շատ չզարմացաւ այն հրաշալեաց վրայ, որովհետև ժողովուրդ մը ամեն տեղ այսպիսի առակ մը ընդունած ըլ-

լալէն վերջը՝ կրնար զանոնք առաջ բերել, որ երկայնամտութեան առած ալ կրնայ ըսուիլ :

Բարոյական դաստիարակութիւննին քննելով, բան մը խիստ շատ զարմացուց զինքը, որ է ժողովրդեան մէջ տարածուած որդիական սիրոյ զգացմունքն, որ որդւոյ գործքերովը կ'ազնուացընէ զհայր : Հեռուորագոյն սերնդոց ձեռքով իրենց նախնեացը տրուած այն ազնուութիւնը, նաև կենդանեաց առաքինութեամբը՝ ի յիշատակս մեռելոց դրոշմեալ մեծութիւնը, իրեն սրտաշարժ և միանգամայն վսեմ բան մը երեւցաւ : Բացատրեց իրեն այս առակը զոր Նարա-Մունին իսկ խիստ շատ անգամ գործածած էր .

Երջանկութեանդ ատեն ծնողքդ յիշէ :

Միւս առակն ալ որ աւելի զեղեցիկ դատաւ, վասն զի պատուիրանը աւելի զգայուն մտածութեան մ'ալ կը մերձեցընէր .

Նոր մը պատկերը օտարաց համար նկար մ'է, բայց որդւոյ մը համար՝ գերք, ուսկից կը սորուի բոլոր իր պարտքերը :

Չինացի նախարարի մը՝ որուն հետ բարեկամացած էր, քանի մը տեղեկութիւն կը հարցընէր Չինաց բարոյականին տաժիչ գլխաւոր պարտուց վրայ :

« Ոչ դք զանց կ'առնու որ և իցէ հնարք զուրիշը բարեգործութեան յորդորելու և չար գործերը արգիլելու, և հաւասարապէս կը գործածուի գովեստից յոյսը և պարսաւանաց երկիւղը : Կայ հասարակաց մատեան մը՝ անուանեալ գիրք արդևանց, որուն մէջ գրուած են վայելուչ բարուց ընթացքի մը ազդու օրինակներ, և անձի մը տիտղոսներուն հետ մասնաւորապէս կը յիշուի քանի մը անգամ անորնոյն գրքին մէջ նշանակուած ըլլալը . մէկալ կողմն ալ, յանցանք գործողը և պատուէ ինկածը, և բաւական չէ միայն անոր անարգ մակազիրը զրելը, այլ պէտք է յաւելուլ անուանը հետ մէկտեղ այն գործը որով անպատիւ եղած է :

Եթէ այս օրինակը սքանչելապէս իրաւացի երևցաւ Նարա-Մունիին, արաւորողութիւն մը որուն բնաւ գաղափար չունէր իր երկրին մէջ, աւելի ևս լեցուց զինքը սաստիկ հիացմամբ: Երբոր փեքին կը մօտենար, և քիչ շատ կը նշմարէր անոր շքեղ շինուածքները և գեղեցիկ նկարէն աշտարակները՝ որ կը բարձրանան աղիւսէ լայն պատի մը վրայէն, որուն վրայ կրնայ ձիավար մը պտըտիլ, տեսաւ հեռուէն անթիւ բազմութիւն մը որ դաշտը կը ծածկէր: Հարուստ տարազով զարդարուած նախարարներ՝ խառնուած էին գեղացւոց հետ, ամեն վիճակի մարդիկ նոյն մտածութեամբ ժողուած կը կարծուէին: Խունկը կը ծխէր բազիններուն վրայ, գուարճալի նուագարաններուն ձայնը կը խառնուէր զուարթալից աղաղակներուն հետ: Մօտեցաւ ինքը. թագաւոր մը արօրի մը առաջնորդելով կը բանար ինքն ալ ահօսներէն մէկ քանին՝ զորոնք մշակը ամեն օր տաժանելի աշխատութեամբ կը բանայ: Յարգոյ երկրագործները կը սերմանէին երկիրը զոր կը հերկէր թագաւոր մը. խոնարհագոյն մարդկանց ընկեր, կը բանար երկնքին դիմացը այն երկիրը՝ որ քիչ ատենէն ակօսարեկ պիտի ըլլար բոլոր տէրութեան տարածութեանը մէջ:

Պերճ արարողութիւն, ազնուական նուիրումն, պողաց Պրահմանը, դուպէտք է որ արևելքէն ինչուան արևմուտք, ամեն տեղ ուր կը տեսնայ արևը երկրագործներուն խեղճութիւնները, և ուր կը կաթի իրենց ճակտին քրտինքը, հռչակուած ըլլաս: Աւաղ, շատ գաւառներ պտըտեցայ, և շատերուն ճակտին վրայ կարդացի այս սոսկալի շինական առակը.

Ամեն մարդ կ'ուտէ, բայց քիչ մարդ կը կշտանայ:

Ուրեմն թող հռչակեն թագաւորները ամեն տեղ երկրագործութեան տօնը, վասն զի ըսուած է.

Հարուստը ներկայ տարին կը մտածէ, իսկ աղքատը ներկայ օրը:

Եւ ո՞վ պիտի կարենայ մոռնալ այս ահաւոր խօսքերը.

Իւրաքանչիւր բրինձի հատիկը որ կ'ուտէք՝ երկրագործին քրտինքովը ուղղանուած է:

Յետ նկատելու քիչ ժամանակ բոլոր ժողովրդեան ուրախութիւնը և թագաւորին ճշմարիտ մեծութիւնը, մտաւ քաղաքը այն ահագին կրանիղով սալայատակեալ երկայն ճամբէն, որ դէպ ՚ի ֆինկչինկ կամ բուն քաղաքը կը տանի, հոն առիթ ունեցաւ համոզուելու որ՝ եթէ այս ազգը ունէր մեծ առաքինութիւններ, ունէր նաև գաղտնի մոլութիւններ, սոսկալի վէրք, զոր օրինաց ազնուութիւնը միշտ չկրնար գոցել: Իր շքեղ քաղաքավարութիւնը շատ անգամ թունով ապականեալ կեղծաւորութիւն մը կը պահէր: Ժողովրդեան հեզութեանը մէջ քանի մը անարգ բաներ կային, և Չհանկ-Կան-Քիայի մեծ փողոցին մէջ (գեղեցիկ ճամբայ մշտնջենաւոր հանգստեան) իր վնասովը իմացաւ որ քանի մը մարդիկ գրեթէ այնքան ճարտարութեամբ կը գողնային, որչափ որ մէկաչոնք նոյն ճարտարութեամբ՝ արուեստի ամենէն շքեղ սքանչելիքները կը ստեղծէին:

Մակայն, Նարա-Մունի որ բնութեամբ յօժար էր աւելի հոգւոյ սուրբ գեղեցկութիւնը փնտռելու քան թէ միշտ զայրացած նայուածքով սոսկալի մոլութիւնները, որ կ'ապականեն զայն, խուզեց խնամքով ժողովրդեան մը առածները որ հանդերձ այսու ունէր խիստ գեղեցիկ կրթութիւններ, և որ դարերով յառաջադիմութեան մէջ կը պահէր ինք զինքը ընդդէմ բարբարոս ժողովրդեան արշաւանաց: Իրենց իմաստութեան մեծագոյն սքանչելիքը՝ զանոնք քաղաքականութեան հպատակեցրնելն էր: Անբաւ առածներու բազմութեան միջէն, ահա ասոնք են ընտրածները.

Պզտիկ անհամբերութիւն մը խռովութեանց պատճառ կ'ըլլայ:

Ո՞վ որ քեզի շուտով կաթիլ մը ջուր տալու ըլլայ, դուն անոր փոխարէն անսպառելի աղբիւր մը պէտք է տաս:

Խօսքերը պէտք է սրտին բանալին ըլլան:

Կատականքը զրպարտութեան փայլակն է :
Եթէ ստակ ունիս , մարդկանց օգնէ , եթէ չու-
նիս՝ բարի հնարքներ գործէ :

Երբոր մինակ ըլլաս պակասութիւններդ մտա-
ծէ , իսկ եթէ ընկերութեան մէջ , ուրիշներունը
մոռցիր :

Ով որ կ'ուզէ վայելել հարստութեան քաղցրու-
թիւնը , պէտք է ընդունիլ աշխատութիւն վիշտերը :

Եթէ խօսակցութիւնը ժամանակին յարմար
չէ , բառ մ'ալ իսկ աւելորդ է :

Ով որ իր տունը մարդ չընդունիր , ճամբոր-
դութեան ատեն խիստ քիչ մարդու հիւր կ'ըլլայ :

Երջանկութեանդ ատեն կանչէ քեզի ծնողքդ ,
իսկ վտանգի միջոց հին բարեկամի մը վստահացիր :

Երբոր երեք անձինք մէկտեղ կ'երթան , միշտ
սորոտելէք բան ունիմ , նմանելով բարւոյն որ կ'ըլ-
լուի , և ուղղելով զիս այն չար բանով որ կը գոր-
ծուի :

Կառավարէ տունդ , և կ'իմանաս թէ որչափ
կ'արժէ փայտը և բրինձը . մեծցուր տղայքդ , այն
ատեն կը ճանչնաս թէ որչափ պարտական ես
հօրդ և մօրդ :

Եթէ արեւցուութեան դարման մը կ'ուզես , բաց
աչքերդ և նայէ գինովին :

Քիչն է որ կը ծառայէ , ոչ թէ շատը :

Եթէ կ'ուզես որ ոչ ոք գիտնայ՝ մի ըներ զայն :

Երբոր ժողովեց այս առածները , որ
կրնային ուղղուիլ հաւասարապէս որ
և իցէ ժողովրդեան , և որ կը նկարա-
զրէին ամեն մարդու բարոյականը ,
տեղացի երևելազոյն փիլիսոփայից մա-
տեաններուն միջէն ալ երեք առածներ
ընտրեց՝ որք մասնաւորապէս Չինաց մէջ
գործածուած առաքինութեանց կը վե-
րաբերէին :

Երանի անոնց՝ որք կրնան պատկուութեան ա-
տենին ընդունած ինամոց փոխարէն հատուցա-
նել իրենց հարցը և մարցը . ևս երանի անոնց՝ որ
իրենց ժպիտներուն , փայփայանաց և ուրախու-
թեանց իսկ զգայմամբ սրտի կը հատուցանեն :
Մեծ սարիք մը երբեմն երկրորդ տղայութիւն մըն
է , ինչու համար որդիական գութը հայրականին և
մայրականին պիտի չհասնի :

Ամենէն աւելի անյաղթելի բանակը անիկայ է՝
ուր հարց ստեպ իրենց տղայքը , որդիք իրենց ծնող-
քը և եղբարք իրենց եղբարքը կը մտածեն :

Ով որ կը յիշէ իր ծնողաց երախտիքը , իր երախ-
տագիտութեամբը զբաղած կը մոռնայ անոնց պա-
կասութիւնները :

Հոն աւելցուց նաև Կոնփիլակիոսի դե-
ղեցիկ խօսքերը .

Ճանցիր բարերարութիւններ ուրիշ բարերա-
րութիւններով : Բայց մի առնուր վրէժ ուրիշ թշնա-
մանօք :

Կը շարունակուի :

ԲՐՈՒՍԻՈՅ ԼԱՆՏՎԷՐ ԸՍՈՒԱԾ ԶՕՐԲԸ

Լանտվեր անունը շատ լուած է ու
կը լուի , որուն զօրութեանը , կարծեմ
կրնանք զուրցել , որ շատ ստոյգ գաղա-
փար մը չունինք : Սովորաբար կը կար-
ծուի որ Լանտվեր (Landwher) անունը
տեսակ մը ազգային զօրք կը նշանակէ ,
բանակ մը զինուց սակաւավարժ ռամ-
կէն կազմեալ , որոնք պիտոյից ժամա-
նակ իբր զինուոր կը ծառայեն : Յար-
մար ժամանակն է որ Բաղմավիպիս ըն-
թերցողաց , քանի մը ստոյգ տեղեկու-
թիւն տանք ասոր վրայօք :

Լանտվեր անունն բառական թարգ-
մանութիւնը Պաշտպանութիւն երկրի
կը նշանակէ , որ բառականապէս կը
ցուցնէ լանտվերին սկիզբը . այսինքն
թէ երբ բուն և կանոնաւորեալ բանա-
կին զօրութիւնը կը սպառէր երկայն և
արիւնահեղ պատերազմներով , անոնց
տեղ բոլոր ազգը զէնք կ'առնուր և ա-
սոնք լանտվեր կը կոչուէին . վերջը կա-
մաց կամաց այս տեսակ զինուորութիւ-
նը բրուսիական բանակին հիմն եղաւ :

Բրուսիոյ զինուորագրութեան ժա-
մանակ , մէկ անձ մը իրեն տեղ ուրիշ
մը չի կրնար փոխանակել , երբոր քսան-
ուամէկերորդ տարուան կը հասնի ամեն
մարդ՝ որ զէնք տանելու կարող է , զի-
նուորութեան կը կանչուի հինգ տա-
րուան համար , երեք տարի գունդերուն
մէջ կը կենայ , իսկ վերջի երկու տարին
իր հայրենեացը մէջ իբր զինուոր 'ի
պահեստի կը մնայ , միշտ պատրաստ
առջի նշանին իր գունդը դիմելու :

Երբ քսանհինգ տարուան կ'ըլլայ ,
լանտվերի մէջ կը մտնէ , այսինքն թէ
անկէ վերջը միայն պատերազմի ժամա-
նակ զինուոր է : Սակայն ամեն տարի
լանտվերի մաս մը ամսուան մը չափ ու-
րոշեալ տեղ մը կը ժողովի , և այս մի-
ջոցիս ամենայն պատերազմական կըր-
թութեանց ինք զինքը կը զբաղեցնէ :
Հիւղերու տակ կամ բաց դաշտի վրայ
կը պառկի , տեսակ տեսակ շարժմանց
կըթութիւններ կ'ընէ , կեղծ պատե-